

ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

Ն Ո Ս Բ .

Նոյն օրը, յետ միջօրէի ժամը 5.30 ին, ժողովը վերսկսաւ իր աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետի փափարով եւ ժողովականներու միաձայն հաւանութեամբ, յարմար դատուեցաւ որ ժողովի այս նիստէն բացակային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Եպիսկոպոսները — Տ. Խաղ Սրբ., Տ. Խորէն, Տ. Դերենիկ, Տ. Ղեւոնդ եւ Տ. Շաւարշ Եպիսկոպոսներ, նկատելով որ ժողովի այս նիստին խորհրդակցութեան նիւթն էր Անթիլիասի ընտրութիւնը: Ներկայ են մնացեալ 11 ժողովականները, ընդ նախագահութեամբ Վեհ. Հայրապետին՝ որ ժողովը բացաւ աղօթքով:

Ն. Սրբութիւնը հարցը դրաւ հետեւեալ ձևով: «Քէեւ մեր օրակարգին վրայ է Մայր Աթոռի եւ նուիրապետական միւս Աթոռներու փոխյարաբերութեան եւ գործակցութեան հարցին բննարկութիւնը եւ ծրագրի մը պատրաստութիւնը, եւ սակայն, նախքան այս կարեւոր հարցը իր դրուած ձեւին մէջ բննելը պարտինք անդրադառնալ այն անցուդարձերուն, որոնք տեղի ունեցան վերջերս Անթիլիասի մէջ»:

Ապա Վեհափառը յայտնեց, թէ իր ընտրութենէն վերջ իր փափաքներէն մէկը եղած է հանդիպում մը ունենալ մեր Եկեղեցւոյ բանի մը կարելու որ դէմքերու հետ. սակայն այլ եւ այլ պատճառներով նման հանդիպում մը էջմիածնի մէջ անհնար եղած է կարգադրել, ուստի ինք ուզած է այդ նպատակով արտասահման ուղևորիլ: Այս ուղևորութեան նպատակներէն մէկն ալ եղած է մօտէն ծանօթանալ արտասահմանի նուիրապետական Աթոռներուն եւ ժողովուրդին: Ասկից զատ, կարգ մը գործնական հարցեր, կապուած Մայր Աթոռի նիւթական բարելւուման եւ հին վանքերու եւ եկեղեցիներու նորոգութեան հետ, անհրաժեշտ դարձուցած էին իր արտասահման այցելութիւնը: «Անթիլիասի Հայրապետական ընտրութեան անձամբ մասնակցելու մեր միակ շարժառիթը եղած է, ըսաւ Վեհ. Հայրապետը, պահպանել եւ ի հարկին պաշտպանել Հայաստաննայց Եկեղեցւոյ Միութիւնը, որ ստացուած լուրերու համաձայն վտանգուած կը տեսնուէր»:

Յաջորդող դէպքերը ապացուցին որ արդարացի եղած են Հայրապետի մտահոգութիւնները եկեղեցական միութիւնը պահպանելու մասին:

Վեհափառը եկած օրն իսկ առաջին առթիւ տեսակցած է Անթիլիասի Հայրապետութեան Տեղապահ Տ. Խորէն Եպս.ի հետ եւ յայտնած է անոր իր մտահոգութիւնը. Տ. Խորէն Եպս. ապահովցուցած է Վեհ. Հայրապետը թէ մտահոգուելու պէտք չկայ. Եկեղեցւոյ միութիւնը պահուած է եւ հակառակութիւն չկայ: Սակայն նոյն գիշերն իսկ ստացուած հաւաստի այլ տեղեկութիւններ եկած են հաստատել, որ Տ. Խորէն Սրբազանի պատկերացուցած կացութիւնը այնքան ալ համապատասխան չէր իրականութեան: Համաձայնութիւն չկար ոչ Միաբանութեան, ոչ կուսակցութեանց եւ ոչ ալ պետական շրջանակներու մէջ: Պարզուեցաւ որ իրապէս խառնակ վիճակ մը կը տիրէր առհասարակ ամենուրեք: Տեսնելով այս կացութիւնը, Հայրապետը փորձած է համերաշխութիւն եւ միութիւն ստեղծել: Փետրուար 14ին Անթիլիասի ընտրողական ժողովին ներկայ եղած է եւ նախքան ժողովին բացումը կոչ ըրած է որ ժողովը յետաձգուի մէկ շաբաթով, որպէսզի ինք ժամանակ ունենայ ակնկալուած համերաշխութեան մթնոլորտը ստեղծելու համար աշխատանք տանելու, ապա ինք առանձնացած է: Ժողովը, սակայն, մասամբ միայն ընդունած է Վեհափառի առաջարկը. զի բացում եւ դիւանի ընտրութիւն կատարուած է, օրինական ընդունելով Հալէպի պատգամաւորութիւնը՝ որուն վաւերականութիւնը խնդրոյ առարկայ եղած է: Ժողովէն հեռացած են 12 հոգի, որոնցմէ երկուքը Կիլիկեան Աթոռին Եպիսկոպոսներէն եւ միւսը Դամասկոսի թեմակալ

առաջնորդը: Վեհափառ Հայրապետի նախատեսութիւնը եղած է վերոյիշեալ առաջարկով առաջին առնել պառակտման. սակայն ժողովը չանսալով Վեհափառի առաջարկին, արդէն իսկ պատճառ տուած է պառակտման:

Այս դէպքէն երկու օր յետոյ Ընտրողական ժողովի անդամներէն 4 հոգի եկած են Վեհափառի մօտ եւ ջանացած են արդարացին առնուած քայլը: Այս առնչութեամբ երկու կէտեր եւս պատճառ եղած են խաղաղութեան խանգարման: Սուրբինը եղած են այն ծայրայեղ յօդուածները՝ որոնք գրուած են դաշնակցական մամուլի մէջ Վեհափառի անձին դէմ. իսկ միւսը Զարեհ եւ Խորէն Եպիսկոպոսներու անտարբեր կեցուածքը՝ այս անճան յօդուածներու վերաբերմամբ:

Վերոյիշեալ 4 հոգիները պատգամաւորութեան եւ Վեհափառի տեսակցութիւնը այն եզրակացութեան յանգած է, որ իրենք ըստ ամենայնի համաձայն գտնուած են Վեհափառին եւ ցաւ յայտնած եւ ներողութիւն խնդրած են վերոյիշեալ յօդուածներու համար, որոնք գրուած են իրենց կամքէն անկախ, եւ խոստացած են ձեռք առնել միջոցներ՝ նման լեզու չգործածելու պազգային: Ի տես այս կեցուածքին՝ Վեհափառը կրկին լաւատես դարձած է եւ անտեսելով ընտրողական ժողովի իր առաջարկին հակառակ շարժած ըլլալու իրողութիւնը՝ կրկին ձեռնարկած է համերաշխութիւն ստեղծելու իր ջանքերուն:

Այս նպատակով Վեհափառը լիազօրած է Երուսաղէմի Առաքելական Աթոռոյ Տեղապահ Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսը, որպէսզի երկու կողմերու հետ բանակցի համերաշխութեան գետին մը գտնելու համար: Վեհ. Հայրապետը անգամ մը եւս հաստատեց որ ինք երբեք կանխակալ կարծիքով Անթիլիաս չէ եկած. ինք որեւէ մէկը չէ ունեցած ի մտի որպէս թեկնածու, իր միակ նպատակն է եղած որ ընտրութիւնը կատարուի համերաշխութեամբ եւ խաղաղ պայմաններու տակ:

Սակայն, վերեւ ակնարկուած պատգամաւորութեան հետ տեսակցութենէն 24 ժամ շնորհաբար, դաշնակ մամուլը իր հազիւ ցոյց տուած հաշտարար լեզուն փոխած է եւ կրկին անճան արտայայտութիւններ եղած են Վեհափառի անձին եւ առաքելութեան նկատմամբ:

Ընտրութեան նախօրեակին տեղի ունեցաւ Եպիսկոպոսաց խորհրդակցական հաւարոյթ մը, որու ընթացքին Վեհափառը տեղեկացուց որ իր հաշտարար ջանքերը եւ Եղիշէ Արք.ի բանակցութիւնը ղժբախտաբար չտուին իր ակնկալած դրական արդիւնքը: Նոյն երեկոյին եղբայրական կոչեր եղան Տ. Զարեհ եւ Տ. Խորէն Եպիսկոպոսներուն, որ առաջնորդուելով Հայաստանեայց Եկեղեցւոյ Միութեան ոգիէն՝ իրենց ձեռքին մէջ գտնուած: Ըրոր միջոցները ի գործ դնեն՝ խաղաղ պայմաններու տակ, համերաշխութեան միջնորդութիւն մը մէջ եւ կողմերու փոխադարձ համաձայնութեամբ կատարելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական ընտրութիւնը: Խաղաղասիրական վերջին այս կոչերը եւս անցան անօգուտ:

Վեհափառը մեկնեցաւ յաջորդ առաւօտ, Փետրուար 20ին, Եգիպտոս եւ ընտրութիւնը տեղի ունեցաւ ծանօթ պայմաններու տակ:

Ապա Վեհափառը տեղեկացուց որ երէկ իրեն ներկայացած են Տ. Խորէն եւ Տ. Ղեւոնդ Եպիսկոպոսները, ըսելու համար որ եկած են մասնակցելու Եպիսկոպոսական Ղեւոնդ Եպիսկոպոսները, ըսելու համար որ եկած են մասնակցելու Եպիսկոպոսական ժողովին՝ երկու պայմաններով. — ա) որ Ամենայն Հայոց Հայրապետը շնորհաւորէ Զարեհ Եպիսկոպոսի ընտրութիւնը, նկատելով զայն կատարուած իրողութիւն մը: Քաղաքական ընոյթ պարունակող ակնարկութիւններ եւս եղած են թէ Ամերիկեան կառավարութիւնը եւ տեղական պետութիւններ իրենց կողմն են. ցոյց տրուած է նաեւ սպառնալից հեռանկար, ակնարկելով Ամերիկայի անջատեալ հատուածի եւ դաշնակցական կուսակցութեան ազդեցութեան ներքեւ գտնուող թեմերուն:

Իրենց երկրորդ պայմանը եղած է, որ Անթիլիասի հարցը չյարուցուի Եպիսկոպոսական ժողովին մէջ:

Վեհափառի պատասխանը եղած է կարճ եւ կտրուկ, երկու պայմաններուն եւս:

—) Թէ չի կրնար շնորհաւորել Զարեհ Եպիսկոպոսը, քանի որ նա տակաւին Կաթողիկոս

չէ, Կաթողիկոսական օծում ստացած չլլալով: Ք) Ձի կրնար խոստանալ որ Եպիսկոպոսական ժողովը չզբաղի Անթիլիասի հարցով: Ընդհակառակը, ինք այնպէս համոզուած է, որ Եպիսկոպոսաց ժողովը պիտի զբաղի այս հարցով: Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Հայաստանեայց Եկեղեցւոյ մէկ մասն է. ընդունելի չէ այն տեսակէտը որ այդ Կաթողիկոսութիւնը անջատ գոյութիւն մըն է, անկախ կամ վեր Եպիսկոպոսական ժողովէն: Վեհափառը եզրակացուցած է. «Մեր ցանկութիւնն է որոշ կեցուածք մը ցոյց տալ այն դէպքերու հանդէպ, որոնք տեղի ունեցան Անթիլիասի մէջ»:

Յաւալի եւ ողբալի գտաւ մանաւանդ այն ոգին, որ երեւան եկաւ ընտրութեան ընթացքին: «Եկեղեցւոյ հետ կապ չունեցող ոյժ մը, բաղաբական կազմակերպութիւն մը, իր կամքը պարտադրեց ընդդէմ Էջմիածնին, Եպիսկոպոսական Դատուն եւ ժողովուրդի լայն զանգուածներու տրամադրութեան: Երեւոյթ մըն է սա, որուն հանդէպ վերաբերմունք մը անհրաժեշտ է ցոյց տալ: Սկզբունքը պէտք է փրկել: Կրնան տեղի ունենալ երեսոյթներ, որոնք վտանգաւոր ըլլան Մայր Աթոռին համար, բայց սպառնալիքները պէտք չէ ազդեն մեր վրայ: Պէտք է փրկել եկեղեցական հեղինակութիւնը:

Ժողովականները, իրենց բոլոր խորհրդակցութեանց ընթացքին շեշտեցին կացութեան լրջութիւնը, Հայաստանեայց Եկեղեցիի համար վտանգաւոր մէկ դարձուածքը եւ մեր նուիրապետական Աթոռներու եւ Եպիսկոպոսութեան կողմէ որոշ վերաբերմունք մը ցոյց տալու անհրաժեշտութիւնը:

Ամեն. Գարեգին Պատրիարք համադրեց ամէնքի միտքը հետեւեալ կերպով: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մաս կը կազմէ Հայց. Եկեղեցւոյ: Երբ զեղծում մը կը պատահի կամ շեղում մը կը կատարուի Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մէջ, Հայց. Եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ: Հետեւաբար, Ամենայն Հայոց Հայրապետութիւնը, միւս նուիրապետական Աթոռները եւ Եպիսկոպոսական Դասը իրաւունք եւ պարտականութիւն ունին զբաղելու Կիլիկիոյ այս ընտրութեան հարցով. եւ ապա կարգաց բանաձեւ մը:

Ժողովին 15 վայրկեանի դադար տրուեցաւ, որպէսզի բանաձեւին վերջնական ձեւ մը տրուի: Ժամը 20ին ժողովը վերստին գումարուեցաւ: Տ. Գարեգին Պատրիարքի իր իսկ սրբազրած բանաձեւը վերստին կարդացուեցաւ եւ ժողովի հաւանութեան ենթարկուեցաւ: Ժողովը միաձայնութեամբ ընդունեց զայն, որ հետեւեալն է. —

Նկատի առնելով,

որ Հայաստանեայց Եկեղեցին, մի եւ անբաժան մարմին մըն է, իբրեւ միակ պետ եւ զուլս ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ որպէս միակ կեդրոն Լուսաւորչահիմն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը,

որ Կիլիկիոյ Աթոռը մասնակի Հայրապետութիւն մըն է Լիբանանի, Սուրիոյ եւ Կիպրոսի այժմու սահմաններուն մէջ միայն եւ ենթակայ է Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան է հարցը, անկախ ըլլալով վարչական եւ մատակարարական գործառնութեանց մէջ,

եւ որ տարւոյս Փետրուար 20ին Անթիլիասի Հայրապետանոցի դահլիճին մէջ կատարուած ընտրութիւնը զուտ միակողմանի եւ հատուածական բնոյթ մը ունեցած է, պատճառ դառնալով հաւատացեալ ժողովուրդի երկփեղկման եւ պառակտման, եւ հակառակ ըլլալով ընդհանրապէս քրիստոնէական եւ մասնաւորապէս Հայաստանեայց Եկեղեցւոյ սիրոյ եւ միաբանութեան ոգւոյն:

Եպիսկոպոսական ժողովս միաձայնութեամբ սոյն ընտրութիւնը ցաւով կը նկատէ ընդդէմ իւր շեշտելու:

Ապա ժողովը նշանակեց Յանձնախումբ մը, կազմելու համար վերոյիշեալ բանաձեւին տրամաբանօրէն հետեւող պայմանները՝ որոնց ընդունելութեամբ «Թերի եւ անընդունելի» նկատուած ընտրութիւն մը պիտի դառնար ընդունելի: Այդ Յանձնախումբի անդամներն էին Ամեն. Տ. Գարեգին Պատրիարք, Երուսաղէմի Առաքելական Աթոռոյ Տեղապահ Տ. Եղիշէ Արք. եւ Տ. Շնորհք Եպիսկոպոս իբրեւ քարտուղար: Ժողովը փակուեցաւ ժամը 8.30ին, յաջորդ օրը ժամը 10ին գումարուելու որոշումով:

Ն Ի Ս Ց Գ. 6 Մ Ս Բ Տ 1956

Ժողովը բացուեցաւ առտուան ժամը 11ին, Վեհ. Կաթողիկոսի աղօթքով: Ներկայ էին բոլոր ժողովականները, բացի Տ. Խորէն եւ Տ. Ղևոնդ Եպիսկոպոսներէն, ժողովին նիւթն ըլլալով Կիլիկիոյ ընտրութեան հարցը: Սակայն նկատի ունենալով որ Ամեն. Տ. Գարեգին Պատրիարք Հայրը, Տ. Մամբրէ Արք. Սիրունեան եւ Տ. Մամբրէ Արք. Գալֆայեան ստիպողաբար պիտի բացակայէին ժողովէն՝ որոշ ատենուան մը համար, յարմար դատուեցաւ որ այս առաւօտեան ժողովը զբաղի իր սովորական օրակարգով, իսկ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ընտրութեան հարցը յետաձգուի յետ միջօրէի նիւտին:

Ըստ այսմ նկատի առնուեցաւ ժողովի օրակարգի առաջին կէտը.

Հայաստանեայց Եկեղեցւոյ Սահմանադրութեան մը կազմութիւն:

Վեհ. Հայրապետը նախ ներկայացուց Սահմանադրութեան կազմութեան հարցի նախընթաց պարագաները: Սահմանադրութեան նախագիծ մը առաջին անգամ ներկայացուած է 1945ի Ազգ.-Եկեղեցական ժողովին: Այդ ժողովին մէջ տեսնուած է, որ այդ նախագիծը շատ թերի է, ուստի որոշուած է պարտականութիւն դնել Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին վրայ, որպէսզի վերամշակէ զայն եւ ուղարկէ թեմերը՝ ստանալու համար նաեւ անոնց թիւադրութիւնները: Սակայն այս որոշումը չէ գործադրուած: 1955ի Ազգ.-Եկեղեցական ժողովին մէջ որոշուեցաւ Սահմանադրութեան վերամշակման գործը յանձնել նոր Գեր. Հոգ. Խորհուրդին: Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը տակաւին այդ աշխատանքը չէ կատարած: Վեհ. Հայրապետը ինք անծամբ զբաղած է այս նախագիծի վերամշակման գործով, սակայն չէ կրցած լրացնել: Ապա Վեհափառը, նկատի ունենալով գործի ծանրութիւնը եւ լքութիւնը, թիւադրեց որ կազմուի յատուկ մարմին մը զբաղելու այս գործով եւ իր եզրակացութիւնը ներկայացնելու Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, սա ալ իր կարգին, զայն վերանկատուութեան ենթարկելէ յետոյ յղէ թեմերը, անոնցմէ եւս նկատողութիւններ ստանալէ ետք՝ տայ մեր Սահմանադրութեան իր վերջնական ձեւը:

Ժողովը միաձայնութեամբ Յանձնախումբի անգամ որոշեց Երուսաղէմի Տեղապահ Տ. Եղիշէ Արք.ը իրրեւ նախագահ, Տ. Տիրան Արք.ը, Տ. Նորայր Եպս.ը, եւ Տ. Գերենիկ Եպս.ը իրրեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ:

Տ. Սերովբէ Եպս. դիտել տուաւ որ նոր կազմուելիք Սահմանադրութեան մէջ մասնաւոր կերպով նկատի ունենալ պէտք է Եպիսկոպոսական ժողովի գոյութիւնը: Հայաստանեայց Եկեղեցւոյ որեւէ դաւանական եւ վարդապետական խնդիր հարկ է որ նկատի առնուի Եպիսկոպոսական ժողովի մէջ եւ անկէ ետք միայն ներկայացուի Ազգ. Եկեղեցական ժողովին եւ Ամենայն Հայոց Հայրապետին ի վաւերացումն:

Վեհափառ Հայրապետը զնահատելով վերեւ եղած նկատողութիւնը, աւելցուց որ Սահմանադրութիւնը ունենայ յստակ կարգաւորութիւն, ուր որոշ կերպով ճշտուին Տեր. Հոգ. Խորհուրդին, Եպիսկոպոսական ժողովին, Ազգ. Եկեղեցական ժողովին իրաւասութիւնները եւ ստեղծուին օրինական առարկայական Աթոռներու: Եւ նաեւ համար այնպիսի անպատեհութիւններու՝ որոնք յաճախ կը սպառնան եղծել Հայ Եկեղեցիի իսկական զիմագիծը:

Երկրորդ, այս Սահմանադրութիւնը ընդգրկէ իր լրութեանը մէջ Հայց. Եկեղեցիին, մէջն ըլլալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ անոր մէջ ճշտուին իրաւասութեան եւ փոխարարներութեան սահմանները նուիրապետական Աթոռներու:

Որոշուեցաւ նաեւ որ Յանձնախումբը այս գործը աւարտած ըլլայ մինչեւ տարւոյս Սեպտեմբեր ամսոյ վերջը:

Օրակարգի յաջորդ հարցն էր՝ Հայց. Եկեղեցւոյ Օրինագիրքի կազմութիւն: Դարձեալ Սահմանադրութեան հաստատեց, որ ներկայիս Հայց. Եկեղեցին ճշտուած կանոնագիրք մը եւ Վեհափառը հաստատեց, որ ներկայիս Հայց. Եկեղեցին ճշտուած կանոնագիրք մը եւ ո՞ր չունի. եղած կանոնները չեն դասաւորուած. անոնցմէ ո՞ր մէկը գործադրելի է եւ ո՞ր մէկը անգործադրելի, չէ ճշտուած: — Այս մասին եւս խորհրդակցութիւնէ եւ կարծիք-

ներու փոխանակութենէ յետոյ, ժողովս նկատի ունենալով որ կանոնագրի կազմութիւնը սերտօրէն առնչութիւն ունի Սահմանադրութեան կազմութեան հետ, որոշեց այս գործն ալ յանձնել միեւնոյն Յանձնախումբին, յանձնարարելով որ կանոնագրի կազմութիւնը աւարտած ըլլայ 1957ի աշնան:

Օրակարգի յաջորդ հարցն էր Աստուածաշունչի տպագրութեան 360ամեակին առիթով Ս. Կրքի աշխարհաբար թարգմանութիւնը:

Վեհափառը տեղեկացուց թէ այս հարցը եկած էր նախ Պոլսոյ Ամեն. Տ. Գարեգին Պատրիարքին կողմէ, ինչպէս նաեւ Գալիֆորնիոյ Սան Ֆրանսիսկօ բաղաբէն ամբիկահայ Օրիորդ Լուիզ Նալպանտեանի կողմէ: Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը զբաղած է այս հարցով եւ որոշած է այս տարի աշնան հրատիրել համազումար մը հայագէտ եւ գրաբարագէտ բանասէրներու, թէ՛ հոգեւորական եւ թէ՛ աշխարհական, թէ՛ արտասահմանէն եւ թէ՛ Միութենական սահմաններէն: Այս համազումարը ծնունդ պիտի տայ Յանձնախումբի մը՝ որ պիտի կատարէ գործոց բաժանում, նկատի առնելով անոր հետ կապուած նիւթական հարցերը, հրատարակման վայրը եւ այլ յարակից պայմանները: Ս. Կրքի թարգմանութիւնը աւարտած պէտք է ըլլայ 1966 թուականէն առաջ:

Ապա անցողակի տեղեկացուեցաւ որ Պայպըլ Սոսայէթին որոշած է Աստուածաշունչը վերստին աշխարհաբարի վերածել, գործը արդէն իսկ մտած է իր գործնական ընթացքին մէջ:

Այս մասին եղած երկար խորհրդակցութեամբ եւ տեսակէտներու փոխանակութեամբ կը շեշտուէր որ թարգմանութիւնն ըլլայ թէ՛ Արեւելահայերէն եւ թէ՛ Արեւմտահայերէն բարբառներով, թարգմանութիւնը կատարուի նախ մէկ բարբառով եւ ապա վերածուի միւս բարբառին, առաջն առնելու համար երկու անջատ թարգմանութեանց հետ կապուած դժուարութեանց եւ պահելու համար իմաստին նոյնութիւնը երկուքի մէջ ալ:

Առաջարկուեցաւ նաեւ որ գործին ղեկավարութիւնը ստանձնէ Պոլսոյ Ամենապատիւ Պատրիարք Հայրը, սակայն հարցին վերջնական եզրակացութիւնը յետաձգուեցաւ յաջորդ նիստին:

Ժողովը փակուեցաւ կէսօրէ յետոյ ժամը 2ին:

Ն Ի Ս Տ Գ.

Ժողովը վերսկսաւ ժամը 5.15ին կէսօրէ յետոյ: Ներկայ էին, բացի Անթիլիասի եպիսկոպոսներէն, մնացեալ 11 ժողովականները, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին, որ բացաւ ժողովը Տէրունական աղօթքով:

Նորին Սրբութիւնը յիշեցուց, թէ Յանձնախումբը պատրաստած է նախագիծ մը, ուր դրուած են այն պայմանները՝ որոնց յարգումովն ու զործադրութեամբը ժողովիս կողմէ «Թերի եւ անընդունելի» նկատուած ընտրութիւնը պիտի դառնայ ընդունելի:

Ապա այդ պայմանները մի առ մի քննարկութեան ենթարկուեցան ժողովի կողմէ եւ վերջնական ձեւ մը առին հետեւեալ համաձայնագրին մէջ. —

Հ Ա Մ Ա Չ Ա Յ Ն Ա Գ Ի Բ

Նկատելով, որ Տ. Զարեհ Ա. եպս. Փայասլեանի վրայ կատարուած ընտրութիւնը յԱրո՞ Հայրապետութեան Մեծի Տանն Կիլիկիոյ բերի է եղած, որով եւ անընդունելի, — Ամենայն Հայոց Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վ.Ա.Զ.Գ.Է.Ն. Ա. Ծնորհազարդ Կարոյիկոսի եւ Մայրագոյն Պատրիարքի նախագահութեան տակ, 1956 Մարտ 5-8ին, եգիպտոսի Հայոց Առաջնորդարանի դահլիճին մէջ, ի Գահիրէ, գումարուած եպիսկոպոսական ժողովս կ'առաջարկէ լրացնել այդ բերին հետեւեալ պայմաններով. —

Ա. — Տ. Զարեն Սրբազան պիսի ստորագրե ուխտագիր մը, ուր նշուած պիսի ըլլան Կիլիկիոյ Հայրապետին դիրքը Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հանդէպ, ինչպէս նաեւ իր Հայրապետական իրաւասութիւններն ու պատճառները:

Բ. — Կիլիկիոյ Հայրապետը պիսի ընդունի գերազանցութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ որ ի Ս. Էջմիածին, ենթակուելով Ի ՀՈԳԵՒՈՐՍ — դաւանաբանական, վարչական եւ ծիսական խնդիրներու մէջ — սոյն ընդհանրական Կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ Արտին, պանելով իր անկախութիւնը վարչական-մտակարարական գործառնութեանց մէջ:

Գ. — Կիլիկիոյ Հայրապետութիւնը պիսի ունենայ իր սեփական կանոնադրութիւնը, համաձայն Հայաստանեայց եկեղեցւոյ ոգւոյն, սկզբունքներուն եւ կանոններուն, եւ թեղական պայմաններուն նկատառումով պատշաճեցուած Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կողմէ վաւերացուած «**ՀԱՅՈՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ**», ապահովելով Կիլիկիոյ Հայրապետական իշխանութեան արժանաւայելի դիրք եւ նկրկնակութիւն: Մինչեւ սոյն կանոնադրութեան պատրաստութիւնն ու վաւերացումը, պիսի առկախութիւն եւ գործածութեան դազրի 1941ի կանոնադրութիւնը: Ասոր փոխարէն, սակայն, պիսի կազմուի ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՀՈՒՐԻ մը, իբրեւ գործադիր մարմին, բաղկացած չորս եկեղեցական եւ չորս աշխարհական անդամներէ եւ ընտրուած Կիլիկիոյ Հայրապետութեան Միաբանական Ընդհանուր Ժողովէն: Սոյն Խորհուրդի նախագահն է Հայրապետը:

Դ. — Կիլիկիոյ Հայրապետը պիսի ունենայ իր Ընդհանուր Փոխանորդը, ընտրուած Միաբանական Ընդհանուր Ժողովէն:

Ե. — Կիլիկիոյ Հայրապետը ընտրութեան պիսի մասնակցի Մայր Արտը երկու ծայերեզմով, մէկ եկեղեցական եւ մէկ աշխարհական, վերջինը Գերագոյն Լեզուոր Խորհուրդի անդամներէն, եւ ընտրել Հայրապետի օժուրը պիսի կատարուի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ անոր ներկայացուցչին ձեռնով եւ վեց Եպիսկոպոսներու մասնակցութեամբ:

Զ. — Կիլիկիոյ Հայրապետը, ըստ եկեղեցական-իրաւական կանոնաց, պիսի շկրեայ կատարել կամ իր Արտին եւ վիճակաւոր եպիսկոպոսներուն տրտնել կատարելու որեւէ ձեռնադրութիւն կամ ձեռնադրուած եկեղեցականներ ուղարկել Կիլիկիոյ Հայրապետութեան սահմաններէն դուրս, առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաւանութեան կամ յանձնարարութեան. իսկ ֆահանսներու ձեռնադրութեան եւ առաքման վերաբերմամբ Մայր Արտէն հաստատուած առաջնորդներու գրաւոր խնդրանքին: Հակառակ պարագային, ձեռնադրողին եւ ձեռնադրուողին նկատմամբ կը կիրարկուի կանոնական տրամադրութիւնը:

Է. — Ս. Պատարագի միջոցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին անուան յիշատակութիւնը կը կատարուի Հայաստանեայց եկեղեցւոյ բոլոր թեմերուն մէջ անխտիր, ինչպէս նաեւ Հայրապետական Մաղրանք յանուն Ս. Էջմիածնի եւ Ընդհանրական Հայրապետի: Նոյնպէս, այդ բոլոր թեմերուն մէջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուան յիշատակութեան անմիջապէս յետոյ, պիսի յիշատակութիւն նաեւ անուր Կիլիկիոյ Հայրապետին:

Ժողովս միաձայնութեամբ ընդունեց այս համաձայնագիրը, եւ յաջորդ օրը ժամը 11ին գումարուելու որոշումով փակուեցաւ ժամը 7.30ին:

ՆՈՍ Ե. 7 ՄԱՐՏ 1956

Ժողովը բացուեցաւ ժամը 11ին, Վեհ. Հայրապետի տէրունական աղօթքով: Ներկայ էին, բացի Կիլիկիոյ Հայրապետութեան եպիսկոպոսներէն, մնացեալ 11 ժողովականները:

Այս նիստի խորհրդակցութեան առարկայ էր դարձնել Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ընտրութեան հետ կապ ունեցող համաձայնագրին վերջնական ձեւ տալու հարցը: Կրկին կարդացուեցաւ ժողովիս եզրափակիչ որոշումը Կիլիկիոյ Հայրապետութեան ընտրութեան մասին եւ ստորագրուեցաւ բոլորին կողմէ:

Որոշուեցաւ մեր սոյն որոշումը հաղորդել Հայաստանեայց Եկեղեցւոյ բոլոր բացակայ եպիսկոպոսներուն, մէջն ըլլալով Կիլիկիոյ Հայրապետութեան եպիսկոպոսները: Ապա ժողովի մասնակցութեան կանչուեցան Կիլիկիոյ Հայրապետութեան Տեղապահ Տ. Խորէն Եպիսկոպոս, Տ. Խաչ Արքեպիսկոպոս, Տ. Դերենիկ, Տ. Ղեւոնդ եւ Տ. Շատարշ եպիսկոպոսները:

Վեհափառը բացատրեց, թէ ժողովս բնութեան առաւ Անթիլիասի մէջ կատարուած ընտրութեան հարցը եւ, յետ կարծիքներու փոխանակութեան, միաձայնութեամբ եկաւ այն եզրակացութեան, թէ այդ ընտրութիւնը ԹԵՐԻ Է ԵՒ ԱՆՆՆԴՈՒՆԵԼԻ: Սակայն, բոլորին կողմէ ջերմ փափաք եւ ցանկութիւն յայտնուեցաւ, որ միջոցներ ձեռք առնուին այդ թերի եւ անընդունելի ընտրութիւնը դարձնելու ԸՆԴՈՒՆԵԼԻ: Այս նպատակով եպիսկոպոսաց ժողովը երկու նիստերու մէջ բնեց եւ միաձայնութեամբ կազմեց համաձայնագիր մը:

Այս համաձայնագրին մէջ երկու սկզբունքներ կը պաշտպանուին ամենայն վճռականութեամբ: Առաջին. — Ստեղծել այնպիսի պայմաններ, որ Կաթողիկոսարանը եկեղեցւոյ չըլլայ արտաքին քաղաքական եւ կուսակցական ազդեցութեանց: Երկրորդ. — Հնարաւոր չափով զօրացնել հեղինակութիւնը նոր ընտրուած Կաթողիկոսին: Մենք, այս գործին մէջ այս եզրակացութեան հասնելով, վստահ ենք որ Կիլիկիոյ Աթոռին գերագոյն շահերը կը հետապնդենք եւ կ'ուզենք բարձրացնել անոր հեղինակութիւնը յաջս մեր ժողովուրդին եւ օտար շրջանակներու:

Ապա Վեհափառը յանձնեց համաձայնագիրը Տեղապահ Տ. Խորէն Եպիսկոպոսին եւ յանձնարարեց, որ Կիլիկիոյ Աթոռին եպիսկոպոսները միասին ուսումնասիրեն զայն, եւ՝ եթէ հնար է, մինչեւ կէսօրէ յետոյ ժամը 5ին գրաւոր պատասխան մը հաղորդեն ժողովին:

Նորին Սրբութիւնը աւելցուց, որ օրակարգի մեր աշխատանքները պիտի շարունակուին, եւ Կիլիկիոյ Հայրապետութեան եպիսկոպոսները սիրով կը հրաւիրուին մեր վաղուան ժողովին: Նիստը վերջացաւ կէսօրէ յետոյ ժամը 1ին:

ՆՈՍ 2.

Օրուան երկրորդ նիստը բացուեցաւ կէսօրէ յետոյ ժամը 5.30ին, Վեհ. Հայրապետի աղօթքով: Ներկայ էին 16 անդամներ:

Վեհափառը նախ տեղեկութիւններ տուաւ օրակարգի նախորդ հարցերու -- Սահմանադրութեան եւ Օրինագրքի կազմութեան եւ Աստուածաշունչի թարգմանութեան -- մասին:

Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարցը եզրակացութեան բերուեցաւ հետեւեալ որոշումով. — Գործին ղեկավարութիւնը յանձնել Պոլսոյ Պատրիարք Ամեն. Տ. Գարեգին Արքեպիսկոպոսին, եւ լիազօրել զինքը կազմելու Յանձնախումբ մը, բաղկացած 5 անդամներէ, այս գործը գլուխ հանելու համար:

Օրակարգի 5րդ եւ 6րդ հարցերն էին՝ Ա. Էջմիածնի Հոգեւոր ձեմարանին զօրեղացումը, արտասահմանէն Ա. Էջմիածին հոգեւորականներ հրաւիրելու եւ աշակերտներ ընդունելու առաջադրութիւնը: Այս կապակցութեամբ Վեհափառը յայտնեց թէ ծրագրուած է Գալիֆոռնիոյ Առաջնորդ Տ. Շնորհք Եպիսկոպոսը հրաւիրել ստանձնելու տեսչութիւնը Հոգեւոր ձեմարանին, եւ թէ՛ այս մասին եղած են նաեւ ապագայի անհրաժեշտ կարգադրութիւնները: Բայց Ա. Էջմիածին տակաւին ուրիշ եկեղեցականներու եւս պէ՛նք ունի, թէ՛ որպէս լուսարարապետ Մայր Տաճարի, թէ՛ որպէս խմբագրապետ «ԷՋՄԻԱԾԻՆ» պաշտօնաթերթին եւ թէ՛ իրրեւ ընդհանուր շրջուն քարոզիչ թեմերու:

Հոգեւորականներէ գաւտ, Մայր Աթոռը պէտք ունի նաեւ աշակերտներու: Հոգեւոր ձեմարանին համար: Այս աշակերտները կրնան գալ Ա. Էջմիածին թէ՛ այնտեղ մնալու դիտաւորութեամբ եւ թէ՛՝ վերադառնալով՝ իրենց պատկան տեղւոյն մէջ ծառայելու նպատակով: Վեհափառը, օգտուելով մեր եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեւորականներու

հոգեւորականներ կը վերահաստատուին իրենց կարգերուն մէջ, առանց իրաւասու հոգեւոր իշխանութեանց հրամանին:

Ժողովը որոշեց, յիշեալ եւ նմանօրինակ պարագաներու մէջ, անաստողներուն վրայ խստիւ կիրարկել եկեղեցւոյ կանոնական տրամադրութիւնները:

Ժողովը Վեհ. Հայրապետին բարեհաճ նկատառման յանձնեց նաեւ Ամբրիկայի անջատեալ եկեղեցիներու հարցը եւ խնդրեց որ վերջ մը տայ այս ցաւոտ հարցին հնարաւորութեան սահմանին մէջ:

Ժողովը վերջացաւ ժամը 1ին:

Ն Ր Ս Ը .

Ժողովը վերսկսաւ երեկոյեան ժամը 5ին՝ Վեհափառի աղօթքով: Ներկայ էին բոլոր ժողովականները, բացի Տ. Խորէն եւ Տ. Վարդան եպիսկոպոսներէն՝ որոնք մեկնած էին: Կարդացուեցաւ Ձ. Նիստին ատենագրութիւնը եւ վաւերացուեցաւ:

Ժողովս զբաղեցաւ եկեղեցական տիտղոսներու հարցով եւ եկաւ այն ընդհանուր եզրակացութեան, թէ տիտղոսներու տրւելու մէջ հարկ է ի գործ դնել աշարքութիւն եւ աւագութեան, վարդապետութեան, ծայրագնութեան եւ արքութեան տիտղոսները տալ միայն ստուգապէս արժանաւորներուն:

Ժողովս որոշեց մեր Ծիսարանը ննթարկել վերաքննութեան, առաջին հերթին զբաղելով մկրտութեան, պսակի եւ թաղման արարողութիւններով: Այս գործը յանձնուեցաւ Ամեն. Տ. Գարեգին Պատրիարքին, որ իր աշխատանքին արդիւնքը նախ պիտի ուղարկէ Երուսաղէմ եւ Անթիլիաս, եւ անոնց նկատողութիւնները եւս ստանալէ յետոյ պիտի յղէ զայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ի վերջնական տնօրէնութիւն:

Սեղանի վրայ բերուեցաւ նաեւ սրբոց կանոնացման հարցը: Կարծիքներու փոխանակութենէ յետոյ, Վեհափառը եզրակացուց, որ այժմ այս հարցի մասին չենք կարող որոշման յանգիլ եւ հարկ է յառաջիկային նման ժողովներու նկատառման յանձնել զայն աւելի հանգամանօրէն:

Ժողովս զբաղեցաւ ուխտադրուժ եկեղեցականի կարգը վերստին տալու հարցով եւ եկաւ այն եզրակացութեան, թէ այն եկեղեցականները, որոնք կ'ուխտեն կուսակրօն մնալ եւ յետոյ դժելով իրենց ուխտը՝ աշխարհ կը մտնեն, այլեւս որեւէ պարագայի տակ չեն կրնար հաստատուիլ վերստին իրենց եկեղեցական կարգին մէջ:

Անհրաժեշտ տեսնուած ըլլալով ունենալ աստուածաբանութեան դասագիրք մը, համաձայն Հայ եկեղեցւոյ վարդապետութեան, անոր պատրաստութեան գործը յանձնուեցաւ Տ. Տիրան Արքեպիսկոպոսին, որ՝ յետ գործի աւարտման՝ պիտի մատուցանէ զայն Վեհ. Հայրապետին ի տնօրէնութիւն:

Գարծեալ, որոշուեցաւ, որ որեւէ անձի կողմէ պատրաստուած կրօնական դասագիրք կամ Քրիստոնէական՝ ննթարկուի պատկան Աթոռին կամ թեմին եկեղեցական իշխանութեան քննութեան, հաւանութեան եւ վաւերացման:

Օրակարգի վերջին հարցն էր՝ յարաբերութիւն մշակել քրիստոնէական այլ եկեղեցիներու հետ:

Ժողովը, կարծիքներու փոխանակութենէ յետոյ, ցանկութիւն յայտնեց, որ մեր եկեղեցին եւս մասնակցի զուտ կրօնական բնոյթ ունեցող Համաշխարհային Միջեկեղեցական Ժողովներուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ նշանակուած ներկայացուցիչներով:

Սեղանի վրայ բերուեցաւ նաեւ մեզի դաւանակից Ղպտի, Ստորի, Հապէշ եւ Հընդիկ-Մալապար Արեւելեան բոյր եկեղեցիներուն հետ յարաբերութեան խնդիրը: Ժողովս փափաք յայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներ կատարուին տոյն եկեղեցիներուն հետ համագումար մը ունենալու համար 1960 թուականէն առաջ: Այս աշխատանքը յանձնուեցաւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին: Երուսաղէմի Աթոռին Տեղապահը կամ Պատրիարքը տարուած աշխատանքներուն արդիւնքը պիտի հաղորդէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ի տնօրէնութիւն:

Վ.Ե.ԼԱՓԱՌ ԼԱՅՐԱՎԵՍԻՆ ՓԱԿՄԱՆ ԽՕՍՔԸ

Նպխկոպոսական ժողովը լրացուցած ըլլալով իր աշխատանքները, Վեհափառ Հայրապետը նախ յայնեց իր գոհունակութիւնը, որ ժողովը, կատարելապէս համեմատելու աւ խաղաղ մթնոլորտի մը մէջ կարողացաւ նպատակաւորօր յուրջ որոշումներ տալ ի շինութիւն Հայաստանեայց Եկեղեցիին: Եւ ըսաւ. —

«Ինչպէս ժողովին բացման առթիւ ակնարկեցիք, այս վերջին տարիներու ընթացքին տեղի ունեցան, գրեթէ անզգալաբար, այսպիսի Նպխկոպոսական ժողովներ: Գահիրէի մէջ գումարուած Նպխկոպոսական այս ժողովը, սակայն, եղաւ իսկապէս լիազուժար, բանի որ անոր ներկայ էին Ամենայն Հայոց Հայրապետը եւ մեր միւս նախնայական Արքայապետները ներկայացուցիչները եւ գրեթէ բոլոր բնակալ Առաջնորդները: Քերեւս սխալած չենք ըլլար, եթէ ըսենք, որ իսկական Նպխկոպոսական ժողովի անունն ու պատիւը կը վերաբերի այս ժողովին: Եւ այս իմաստով, արժան է կոչել զայն ԱՌԱՋԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԿՍՆ ԺՈՂՈՎ:

Այս ժողովը երկու իմաստով ունեցաւ պատմական նշանակութիւն: Առաջին՝ իր որոշումով, կեցուածքով եւ տուած որոշումներով ապահովեց մեր Եկեղեցւոյ անկախութիւնը: Մեր Եկեղեցին միշտ ալ գտնուած է, եւ հիմակ ալ կը գտնուի վտանգներու առջեւ: Յանախան, իր ներկայ կազմակերպչական ձեւին պատճառով, չէ կրցած պահել իր ամուր կեցուածքը զանազան հովերու առջեւ, շատ անգամ ներակայ ըլլալով աշխարհական խմբակցութեանց անսնդուութիւններուն: Այս իմաստով, մեր Նպխկոպոսական ժողովը ապահովեց մեզի համար որոշ գիւրք մը եւ մենք եպիսկոպոսներս մէկ մարմին կազմած՝ մեր գիւրքը նշանակեցինք եւ մեր խօսքն ըսինք: Մեր ոյժը մեր այս գիւրքին մէջ կը գտնուի: Ես իմ ոյժս ալ կը գտնեմ այս միութեան ոգիին մէջ: Անհրաժեշտ է, որ շխախտի մեր այս միութիւնը: Ուրեքն աստե կայ այս միութիւնը, չենք վախնար որեւէ վտանգ: Միշտ սկզբունքն է որ յարանաւորս է ի վերջոյ եւ Եկեղեցին իր հեղինակութեան մէջ վերահաստատուած:

Երկրորդ, ամենուս մէջ երեւան եկաւ ցանկութիւն մը մեր Եկեղեցին դնելու վերակազմակերպման նախապահին վրայ: Մեր արտասահման այցելութեան ընթացքին տեսայ դրական եւ բացասական երեւոյթներ: Բոլորս կը զգանք, որ մեր Եկեղեցին բերի եւ սկար կողմեր ունի, յակապէս իր կազմակերպչական եւ վարչական մեքենային մէջ: Մեր ներկայ դժուարութեանց պատճառները վարչական այս սկարութեան մէջ են: Մեր Եկեղեցին զօրաւոր է իր անցեալով, իր հայրապետներով եւ իր սուրբերով: Նաեւ իր անցեալում արժեքներով եւ իր յարական Եկեղեցիի հանգամանքով: Տկար է, սակայն, որպէս զինուորական Եկեղեցին. զօրաւոր ենք նաեւ մեր զինուորեալ Եկեղեցին, վերակազմելով մեր վերածաղկեցնելով զայն: Ես մեծ յոյս ունիմ, որ այս նպատակը պիտի կրնանք իրագործել եւ հասնիլ դրական արդիւնքի: Լիակատար յաջողութիւն ձեռք պիտի բերենք՝ Աստուծոյ ողորմութեամբ եւ Սուրբ Հոգւոյն զօրութեամբ:

Մեր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը կը մասնաւորենք Ամենապատիւ Պատրիարք Զօր, որ հակառակ իր յառաջացեալ տարիքին, յոգնութիւնը յանձն առաւ գալու նախ Անթիլիաս, Նուսապէտ եւ ապա Գահիրէ: Ներհասարակական աւելնով առաջ նետուցաւ, եւ ոչ միայն մեզ սուրապացուց, այլ նաեւ մեր հիացման առարկան դարձաւ՝ մեր Եկեղեցիին ծառայելու իր անձնուէր եւ զմայելի հոգիով: Կը մաղթենք իրեն լիակատար առողջութիւն հոբոյ եւ մարմնոյ, որպէսզի երկար տարիներ առաջնորդէ թիւրքի մեր հոգեւոր զուակները եւ իր շունչը հովանաւորէ մեր ժողովուրդը՝ բոլորիս կողմին:

Մեր գոհունակութիւնը կը յայնենք նաեւ Նուսապէտի Պատրիարքութեան Տեղապահ Տ. Նիլիէ Սրբազանին, որ նոյնպէս մեր Եկեղեցիի շինութեան եւ ծաղկումի նամբուն վրայ մեզի գործակցեցաւ եղբայրօրէն եւ զինք բնորոշ իմաստութեամբ օգտակար եղաւ մեր խնդիրներու լուծման մէջ:

Շնորհակալութիւն նաեւ Տ. Մամբրէ Սրբազանին, Եպիսկոպոս Հայոց բարեջան Առաջ-

նորդին, որ իրեն յասուկ ետանդով եւ հիւրասիրութեամբ, ամէն միշտց ի գործ դրաւ, որպէսզի այս ժողովը կարելի ըլլայ գումարել այսեղ, Գահիրէի մէջ: Բոլորիս կողմէ մեր գոհունակութիւնը կը յայտնենք եւ կը մաղթենք իրեն առողջութիւն եւ գործոց յաջողութիւն:

Մեր գոհունակութիւնը կը յայտնենք եւ հայրական օրհնութիւնը կուսանք նաեւ ե. գիպսանայ այս վիճակի Թեմական իշխանութեան, որ առարկայական եւ ներքինական պայմաններ ստեղծեց մեր գործին յաջողապէս պատկուծին համար»:

Վեհափառը իր խօսքը վերջացուց, բարի մանապարհ մաղթելով բոլոր գացողներուն եւ յոյս յայտնելով, որ շատ ժամանակ չանցած, դարձեալ հաւաքուելու առիթ կ'ունենանք Ս. Էջմիածնի մէջ:

Ապա խօսք առաւ Ամեն. Պատրիարք Հայրը եւ ըսաւ. «Երիտասարդ պաշտօնակից եղբայրներ զիս աւելի երիտասարդացուցին ու զօրացուցին: Նոյնն ըրաւ մեր սիրելի եւ երիտասարդ Հայրապետը, որ իմաստութիւնն ունի իբրեւ սպիտակ հեր, ըստ իմաստունին թէ՛ «Այիք՝ իմաստութիւն մարդոյ են»: Մենք տեսանք այդ իմաստութիւնը իր կեցուածքին, խօսուածքին, զգացումներուն եւ գաղափարներուն մէջ: Եւ այդ իմաստութեան շնորհիւ էր որ պահպանուեցաւ զեղեցիկ ներդաշնակութիւնը մեր միջեւ, ստեղծելով ջերմ եւ բաղջր մթնոլորտ մը, ուր մեր բոլոր խորհրդակցութիւններն ու գաղափարի փոխանակութիւնները յանգեցան որոշ եզրակացութիւններու: Ունեցանք մեր մէջ բաղձալի միութիւնը, որ պէտք է ընդհանրանայ:

Մեր Եկեղեցւոյ համար կենսական էին այն բոլոր խնդիրները՝ որոնք եկան մեր սեղանին վրայ: Բայց ասկից յետոյ է, որ պիտի տեսնուի, թէ ինչ չափով պիտի կարողանանք վերածել զանոնք կեանքի: Անշուշտ մեր ջանքը պիտի ըլլայ միութեան այս մթնոլորտը դարձնել աւելի ծաւալուն, երաշխաւորելու համար, աւելի զօրաւոր կերպով, համերաշխ գործակցութիւնը մեր Աթոռներուն միջեւ:

Այս Աթոռներուն գլուխը կը գտնուի Ս. Էջմիածինը, մեր կրօնական կեանքի կեդրոնական վառարանը: Անկէ պիտի ճառագայթեն յոյս եւ իմաստութիւն բոլոր եկեղեցիներուն վրայ:

Կ'ապահովցնեմ ձեզ, թէ այս ներշնչումներով Թիւրքիոյ մեր համայնքն ալ կ'արդարացնէ իր կեցուածքը իբրեւ հաւատաւոր գաւակներ մեր Եկեղեցիին եւ որպէս հաւատարիմ քաղաքացիներ մեր երկրին»:

Յետոյ բոլորին անունով երախտագիտական զգացումներ յայտնեց Ն. Ս. Օծութիւն Շնորհազարդ Հայրապետին, մաղթելով քաջառողջութեամբ եւ արեւշատութեամբ կարողութիւն, որպէսզի բախտն ունենայ տեսնելու, իր շուքով եւ մեր գործակցութեամբ, փառաւորուիլը Հայաստանեայց եկեղեցիին, «որուն սպասաւորներն ենք — ըսաւ — ամէնքս եւ ոչ թէ միայն իշխանաւորները»: Ապա հայցեց Նորին Արքութեան օրհնութիւնը բոլոր ժողովականներուն եւ հայ ժողովուրդին վրայ:

Եւ Ամենայն Հայոց Հայրապետ՝ Տ. Տ. Վ.Ա.Չ.Կէ.Ա. Կաթողիկոս «պահպանի»ով մը օրհնեց բոլոր ժողովականները եւ համայն Հայ Ազգը: Եւ ժողովականներուն «Հայր մեր»ի միաբերան երգեցողութեամբ վերջ գտաւ այս պատմական եպիսկոպոսական ժողովը ժամը 8.30ին:

Ժողովը ցրուեցաւ խիստ զոհ տպաւորութեան տակ:

